

ՕՍՍԻԱՆ

ԺԵ ԵՎ ԺԵ ԱՅ Ա

•••••

ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

Կարրիլ բարդ կը շարունակ իր երգերը, կը պատէ Փիեզալիք քաջազրութիւնները լոկիթի երկրին մէջ, և Աստարանի բրոչ Ազգանիկիայի մասից: — Կարմար, որդի Մարայի, որ խորհուրդ առած էր մզկրտ առաջին մարտը, պատերազմիք զայտեն վիրազը կը դասնայ, և կը ժամանակ Աստարանի եռոր յարձակման մը պատրաստուրիմք. Կամաց արդէ, թէ որսկ զի Խորստացիք ժամանակ ունինան անշփոր՝ յիսու համանեկրու իերը միայն պիտի արդիք Ականոնիսները կիռնի մը մէջ: — Լուլոցին կ'ուզէ մենայ տեսր ևետ, և կը հրամայ կարրիլ բարդին աւելի ենուն տանելու իր բանակին թիւն մէջ աւագան անշփոր՝ յիսու համանեկրու իերը միայն պիտի արդիք Ականոնիսները կիռնի մը մէջ: — Լուլոցին կ'ուզէ մենայ տեսր ևետ, և կը հրամայ կարրիլ բարդին աւելի ենուն տանելու իր բանակին թիւն մէջ աւագան անշփոր՝ յիսու համանեկրու իերը միայն պիտի արդիք Ականոնիսները կիռնի մը մէջ: — Արշարոյր կը ծագի: — Լումար կը մենինի վիրքերին: — Փիեզալիք տորմիլը ծայր կու տայ, և Աստարան ես կը կենայ իր խորհուրդին, որսկ զի իր տրոր ոսերով զիմանցի կաթիղոսներուն: — Լուլոցին աւօրանոր իր պարտութեննեն կ'երրայ արտասուլու իր զինուարենքը կրումա թիւան քարտնանեներուն մէջ: — Մարտ: — Փիեզալիք կը հրամայ՝ Ասկարի, Օստիանի որդուոյն քայլութեներուն վրայ: Կու տայ դեսածաղիկ դիցազին յաղաքրենն յեսոյ՝ զովեստեր և խրատենք: — Դրուագ Փայիհնաս-Ռիշիսի: — Փիեզալիք բշամիին շարժումները յիտեղ կու տայ: — Գոլ, որդի Մարենի, անենան բայ ցեղազեներէն մէն, կը վափարի հետեւալ պատերազմին հրամատար բրատ: — Հոս Վաւարսի երրորդ օր:

ԵՐՐՈՐԴ ԵՐԳ

ՎԱ սիրեմ բարտերուն երգերը, լսաւ կուկուլին: Հաճելի է ինձ՝ լսել հին ժա-

մանակներու վէպերը: Անոնց ինծի համար ին՝ ինչպէս առաւօտեան անդորրութիւնը, ինչպէս զով շաղը՝ որ կը թրէ բըլորները, երբ արեւը՝ տկար ճառապայմներ միայն կ'արձակէ անոնց դարեւանդին վրայ, և կապուտակ ու հանդարաս լիճը կը քնանայ հուժին առաջանաւ նորը: Մ'կ կարրիլ, ձգէ՛ նորէն ձայնի, և զորցէ՛ ինծի Տուրայի երգերը, այն ուրախաւէս երգերը՝ որոնցման հնչեց իմ պալատս, երբ Փինզալ ներկայ Կըլլար իմ հանգէսներուս, և կը աեսնէի անոր հուզին բոցավասովը՝ իր հայերուն քաջազրութիւններուն յիշասակին:

— Ողջնի բեզի, երգեց կարրիլ, ողջնի, փինզալ, փառահեղ գօրավարդ. բու շահաւատակութիւններդ նշանաւոր ըրին պատանէ կութիւնը: Լոկինս սպատեցա բարկումը՝ այն տարիքէ՛ ուր վարդ այսերդ մրցումի կ'ելլէին օրիորդներուն նուռ թուշերուն հետ: Մ'եր կոյսերը կը ծպտէին այն շորհալիք գեղացիութիւններուն՝ որնոց կը միմէին գեանաբուիկ մարտիին վէմբին վրայ. բայց մահը իր ձեռքերուն մէջն էր. հզօր էր և ահասոր Լորայի ջուրիրուն նման: Իր մանկութեան բարեկամները անոր կը հետեւէին: Յազմեցին անոնց Մարտնոյի, Լոկինի մագաւորին: յիսոյ վեհանձնութեամբ զանիկի իր նաւերուն յանձնեցին: բայց անոր սիրալ ուռած էր զոսողութեամբ և ցաւ ստոնվ. իր հոգիին խորը՝ նորափիթիթ յազմականին մահը կը մասածէր. վասն զի Փիեզալէ զատ ոչ ոք երգեք չէր յորցած նուաճել աշեղազօր Մտարնոն:

— Մտարնոյ, զարձած իր Լոկինի անսաւները, կը հոսի անսական սրահին մէջ. կը կանչէ Միւսանը, ալչմազիկ ծերաւնին, այն որ մէկէ աւելի անզամներ երգեց Լոզայի շրջանակին յուրչը: Իր երգերուն ձայնէն կը յուզուէր զօրութեան նուրբական վլու՛, և յիշացաներուն բախար կը փխուէր պատե-

1. Հոս ակնարկութիւնն մը կայ Լոկինի կրոնքին, և վեմ, և վեմ զօրութեամբ՝ գուցէ Սկանանենուն Աստուածութիւններէն մէկը կը պատկեր բացնէր:

« Եներունիք, բաւու Ստարնոյ, զնա՞ւ ծովին պարփակուած Մորուենի ժայռերուն վրայ։ Ըսէ՛ Փինգալին, ըսէ անապատի այդ թագաւորին, բոլոր մարտիկներին ամենէն աւելի գեղեցիկին, թէ իրեն կու տամ իմ աղջիկս։ Իմ աղջիկս, կոյսերուն մէջ ամենէն աւելի չքնաղագեղը։ Ճինին վայլ՝ իսաւար է անոր սպիտակութեան բով։ ալիքներուն փրփուրը՝ նուազ բաղցը է քան իր ծոցը։ իր հոգին՝ ամբիթ է և մեծանձն թող վայ ուրեմն՝ իր ամենէն աւելի նշանաւոր պիտերն հետն առած՝ միանալու աղջկանս հետ, որ սնած է պալատիս առանձնոցին մէջ։»

« Միւիւն կը հասնի Ալբիոնի լենները։ Փինգալ կը մեկնի անոր հետ։ իր սիրաը սիրով զինուցած կը կանիէ իր նաւերուն թուշը։ Հիւսիսի կոչակներուն վրային։»

« Բարի եկար, բաւու խոժուագէմ Ստարնոն, բարի եկար՝ Մարուենի ժայռերուն թագաւորկ, ողջոյն ձեզի, ով զիւցազնիք, որ անոր կը հետեւիք պատերազմերու մէջ։ Այսի կողիին զաւակները, երեք օր ամրողջ տօն պիտի կատարէք պալատիս մէջ, երեք օր պիտի հալածէք անսատիս կինները, որպէս զի ձեր համբաւը կարենայ թափանցիլ մինչեւ այն զաղանի թաքսացը՝ ուր կը բնակի գեղանի Ազանգեկիան։»

« Զիններու թագաւորը անոնց մահը կը մտածէր, բարեկամական հանգէս մ'ընծայելով անոնց։ Փինգալ, որ չէ վստահէր իր թշնամիին գէմքին վրայ, բոլորովին վինուած երեցաւ կոչունքին։ Մարդասպանները՝ սարսափակար չկրցան հանդուրմել զիւցազին նայուածքներուն հանդէպ, և փախան իր ներկայութենէն։ Սակայն ուրախութեան ձայները կը լսուին։ Հնոյն ատակները կը թըրթան բարգերուն ձեռքին տակ, որոնց կ'երգին կարգա պատերազմեւու վառը կամ կոյսերուն գեղեցիկութիւնները։ Ալլին, Փինգալի բարը, կոնայի բուրմերուն զաշնակաւոր երգիք, կը լսուէր հոն։ Երգեց ան Զիններու թագաւորին աղջկան շնորհները, և Մորուենի զիւցազին վառը։ Գեղազէշ Ազանգեկիան լսեց անոր շեշտերը։ Թոյուց առանձնոցը՝ ուշ կը հեծէր ծածուկ, և երեւցաւ՝ երկնային հրաշալի գեղով մը, ինչ-

պէս լուսինը՝ արեւելեան ամսի մը եղերը։ Լուսինը շրջանակի մը նման կը շրջապատէ զանի իր գեղին վայլը։ իր թեթեւ տոտիկներուն դրնգինը կը զօշուէ ականջը՝ ինչպէս աստուածային ներգանձակութիւն մը։ կը տանէ, կը սիրէ նորափիթիթ զիւցազնը։ իր սիրոր կը բարախէ իղձերով որոնց հետ կը պատերազմի իր ամօթխածութիւնը։ իր կապոյս աշքերը զանի կը փնտան և կը հանգչին անոր վրայ խանգակաթ։ իր հոգին եռանգուն մազթանցներ կ'ընէ՝ յիշանկութիւն Մորուենի պետին։»

« Երրարդ օրը կը ծագէր լուսաճաճանչ կիններուն անտառներուն վրայ, Ստարնոյ, ծածկելով իր նենցութիւնը, որսի կ'երթայ, Փինգալն ալ միտօն։ Օրուան կը անցած է արգէն, և Փինգալի տէզը՝ ներկուած է Գորմալի վայրենի հիւրերուն արիւնովը։ Ճիշդ այն ատեն եկաւ Ստարնոյի կուսարը՝ զանի գտնելու։ իր անուշիկ աշուրները լի էին արցունքով։ և սիրոյն յուսահատութեամբ կ'ուզգէ անոր այս խօսքերը։»

« Փինգալ, նշանաւոր ցեղի զաւակ, մի վստահիր երեքը Ստարնոյի ամրարաւաւն որտին, այս անտառին մէջ ծածկուած են մարդասպաններ։ Զգուշացիր այն մժին որշերէն ուր մահը կը սուսէ ցեղի։ բայց զթացիր վրաս, նորաբուօնիկ օտարական, զթացիր Ազանգեկիայի վրայ, Մորուենի թագաւոր, ազատ զիս հօրս կատազութենէն։»

« Երիտասարդ զիւցազնը, առանց վախի և յուզումի, կը յատաջէ՝ իր հաւատարիմ բարեկամներուն հետ։ Վաս մարդասպանները կ'իյսան իրենց հարուածներուն տակ։ և Գորմալի անտառը կը հնչէ անոնց վրէժիննիկի ազագակներովը։»

« Արսորնները հաւաքուած են Ստարնոյի պալատին առջեւ։ իր յոնքերուն սեւ թանձութեան տակ՝ Ստարնոյ կը թաւալեցընէր բարկացայտ աշքեր։»

« Բերէ՛ հու, գոչեց ան, բերէ՛ աղջիկ։ իր Մորուենի գեղեցիկ թագաւորին։ իր բաղցը խօսքերը ապարին շնացին։ և շնորհիւ իրեն, Փինգալի ձեռքը կարմրեցաւ ժողովուրդիս արիւնովը։»

« Եկաւ ան՝ արցունքու աշքերով, իր սեւ

մազերը ցիրուցան էին. իր սպիտակի հրաշագեղ մերկ ժողով՝ ուռած էր հասաշներով։ Աստանոյ կը խսդիսողէ զանի իր սուրով, կինայ ան նման ձևնի գնդակի մը՝ որ կը փրմի Հռունանի ճայռերէն, ճմեն օրուան մը տիտոր լուսթիմանը մէջ։

«Փինզալ յուսահասած կը կանչէ իր մարտիկները, և զնները կը հնչեն մահազանդակի նման։ Կը մղափ սպասակելի պատրազմ՝ մը. Լոկինի զաւակները կը մեռնին կամ կը փախչին. . . Փինզալ՝ չքնազագեղ Ազանտեկեայի անկենան դիմակը կը տանի կը զնէ իր նաւին մէջ։ Իր գերեզմանը՝ այս որ՝ կը բարձրանայ Մարտենի զավաթին վրայ, և ծովը կը մնչէ անոր շուրջը։

— Խաղաղութիւն իր հոգիին, բաւ կուկուլին, և բարին՝ որ իր երգերով կը կախարդէ զմեց։ Աշարկու էր Փինզալ իր երիտասարդութեան կորովին մէջ, ահարկու է տակախն իր բազուկը՝ իր ծերութեան մէջ։ Լոկինի նորէն պիտի խորսակուի Մորուենի թագաւորին առջնու մը լուսին, երեցիր արծաթէ ամսիկի քդանցքին ներքեւ։ Ըստաւորէ զիշերուան մէջ անոր ճերմակ սուազասները ալիքներուն վրայ, և եթէ կայ երկնային սովի մը՝ նստած այս զիշերուան վրայ՝ որ կինչն զկա ի երկիր, փոթորիկներու առաջնորդ, հաճէ իսոթերէն հեռացրնել իր նաւերը՝ որոնց կը սուանայ աղջամուղջ խաւարու»։

Լեռան հեծեզատին քով այսպէս կը խօսէր կուկուլին, երբ Մաթայի որդին, կալմար, երեցա ըլլան վրայ։ Դաշտէն կամ գար, վիրաւորուած և արինով թամաւաւշ. կը կոթնէր իր տէղին վրայ։ Տիկարացած էր զիշեցին բազուկը. բայց իր հոգին՝ պահած էր իր գործիթինը։

«Բարի եկար, Մաթայեանդ, բաւ անոր կոնան. բարի եկար բարեկամներուով մէջ. բայց ինչո՞ւ համար այդ խորուկ հասաշը խոյս կու տայ կործքէց. որ եղբեք վախր չէր ճանշցած։

— Եւ որ պիտի ճնանչնայ երբէք։ Կոռն ան, հոգիս վասանգին մէջ մեծցաւ, և ցնծութեամբ կը խայտայ պատերազմի խոշինին։ Հռչակաւոր ցեղէ եմ. կալմար՝ առաջնին

եղաւ իմ ազգատոհմիս, կալմար՝ որ կը խաղար մըրիկներուն մէջ, որուն սեւ նուակը կը խոյանար ծովուն վրայ և ասպարեզ կը կարգար փոթորիկն։ Գիշեր մը՝ օդի մը խոռվեց ատարերքներով յդի ամզերը։ Գողաց կալմար և ամբ եկաւ. բայց խոյն, ամչնալով իր սարասակին, նորէն կը նեստորի կատած ալիքներուն վրայ, և կ'արհամարհէ հովերու օդին։ Մինչգետ երեք երիտասարդ նաւասահները կը կասափարեն ծփուն նաւակը, կեցած է ինքը՝ ուռըր մերկացած։ Երրոր ամուր ցած իջած կ'անցնի անոր բալին, կը բռնէ անոր սեւ զնզակները, և կը միէ իր երկաթը անոր մութ մասախուզին մէջ։ Մըրկի ոդին կը մոլու օդը. լուսինը և սասարը կ'երկեխն երկննցի զաշարին մէջ։

«Այսակո էր իմ ցեղիս անհիներութիւնը, և ես արժանաւոր եմ իմ նախնիներուու։ Բայցն կը փախչի վասնոր։ Բարդը կը սիրէ պահկել յանդպնութիւնը։

«Բայց զո՞ր, Երինի կանաչ հովիաներուն զաւակները, բաշուեցէք Լենոյի արինոսով զաշտերէն։ Հաւարեցէք մեր բարեկամներուն տիսուր մնացորդները, և միացէք Փինզալի։ Լուսինի չուն՝ որ կ'արշաւէ. կարմար կ'ուզէ կենալ մինակ և պասերազմիլ։ Չայնս պիտի սրսուայ միջոցին մէջ, ոչ բարեկամները, հազար մարտիկներու խուճապական աղազակներուն նման։ Բայց զո՞ն, Մեմոյի որդի, յիշէ զիս։ Ցուր վերջին պատիները կալմարի անկենապան մարմանու։ Երբ Փինզալ պատերազմի զաշտը քանոքէ աւերէ, զիր զիս հոյակապ քարի մը ներքեւ՝ որ պատմէ իմ համբաւ աղազայ զարիրուն։ Մըրել առոր կալմարի մօրը՝ իր արցունիները, անհնելով իմ փառերուս վկայ՝ զերեզմանոր։

— Ոչ, որդի Մաթայի, պատասխանեց կուկուլին. ոչ, զբեզ չեմ թողուր երբեք. իմ ուրախութիւնն անհամասր ուժերով պատերազմելուն մէջ է. հոգիս վասնովի ատեն կը կրկնափի. կոնալ, և գու, մեծարայ կարբիլ, առաջնորդ եղիք երինի սիսուր զաւակներուն, և երբ պատերազմը լմնայ, եկէ փնտուելու մեր մարմինները՝ պառկած այն

կիբճին մէջ, վասն զի մենք պիտի մնանք հան, այն կաղնիին բով, խառնուրդին մէջ... Մորան, վազէ՛ գէտ ի լենայի մացաները. ըսէ՛ Փինալի թէ Երին գերի ինկաւ, և ստիտէ որ փութացնէ իր բայլերը»:

Առաւոտը կը սկսի ճերմշկցրնել կրոմլայի կատարը, ծովու զաւակները կ'ելլեն բուրն ի վեր: Կալմար կեցած կը սպասէ անսնց. բաջութեան կրակը կը բորբոքի իր զայրացած հոգիին մէջ. բայց խոկոյն իր գէմքը կը զեղնի: Անզօր, կը կոմընէր իր հորը տէդին վրայ, զոր վերցուց Լարայի սրահներէն, իր արտասուլից մօրը աշբին առջեւ. զիցազնը տակաւ կրոնցըներս իր արինը՝ կը ակարանայ, և կ'ինայ՝ կոնայի զաշտերուն վրայ մեռած ծառի մը նման:

Տիրազէմ Կուկուլինը կը մնայ միայն անշարժի ինչպէս ժայռ մը աւազներուն միշտէ. կու դայ ծովը իր ալիքներով, իր զուտիք կը ծածկուի փրփուրով, և իր կողերը կը վանեն կոհակներուն յարձակումք: Հոսկի, զորշախառն մառախուղներու ծոցէն, կ'երեւին հօրիգնին վրայ Փինալի առագասաները. շարժուն անտառ մը կարծես՝ փրթած նաւարեկեալ երկրէ մը:

Այսարան, կը նշանակ զանոնք բրան բարձունքէն. կը թողու պատերազմը, և արագ բայլերով ընդ առաջ կը փութայ նորեկ թշնամիին: Նման Հիւսիսային Ոլլյանին որ կը խոռնէ իր ալիքներով ինխոսորի հարիւր կղզիներուն մէջէն, Լոկնին ջակատները այսպէս հորդան կու տան Փինալի զէր:

Կուկուլին, տիսուր, աշքեն բոզուած տուշորու արցունքներով, զիլիկոր, կը քալէ զանապօրէն, քաշելով իր ետեւէն իր երկայն տէզր. կը միրճի կրոմլայի անսառին խորը, շալով իր բարեկամներուն մահը կը վախայ Փինալի առջեւ երենալէ, անոր՝ որ զինքը միշտ յաղթանակին գերկը և իր յաղթութիւններուն շողեւնին մէջ տեսած էր:

«Իմ՝ զիցազներս քանիները, կ'ըսէր ան, քանիները ինխոսէլի զօրավարներէն, որնց ուրախութիւնը կը փայլասակը մեր տօներուն մէջ, պասկած են արդ անթաղ՝ զաշտին վրայ... Ալ պիտի չամրեմ անսնց բայլերը մարգին վրայ, ալ պիտի չոսեմ ա-

նոնց ձայնը՝ այժմամերու որսորդութեան ատեն: Տեղոյն և անշշունջ՝ կը պատկին իրենց վերիբուն արեան մէջ, այն մարտիկները՝ որ իմ բարեկամներս էին: Այդիներ այն գիւցաներուն որսնք զիս կը սիրէին, եկէք այցելելու կուկուլինը իր առանձնութեան մէջ, եկէք հովիքը հովիքը որսնք զիս կը առանձնութեան մէջ, այցելելու կուկուլինը իր առանձնութեան մէջ, մահապահ առերաւ: Ոչ մի բարդ պիտի չպահէ յիշասակու. ոչ մի յիշասակարան պիտի չկրէ անոնու: Խաց զիս, ոչ բրազելա, կուկուլինը կը ծածկուի մեռներուն մէջ, վասն զի իր համբաւը ոչնչացաւ»:

Այսպէս կը հեծէք Երինի պետը, կրուց լայի ամայի անտառներուն մէջ թափաներով: Փինապալ, կանգուն իր նաւին վրայ՝ կը ճօնէր իր սայրասուր տէզր. զարհուրեիի էր իր զնքերուն վայլը, մահուան օգերեւոյթին նսեմ բացերուն նման, որ սպասակ կ'ապգին մոլորուած ուղեւորին, այն ժաման՝ երբ լուսինը կը խաւարի երկինքին մէջ:

«Պատերազմի ողին մահ ցաներ է, բուտ Փինապալ, և ամէն աեղ իմ բարեկամներուս արինը կը աեսնեմ: Սուզը կը պասէ Լենայի զայտերը, անայսթինը կը բնակի կրուց լայի անտառներուն մէջ, տեսան անոնք իյնալը իրենց որսորդներուն՝ հասակի կրուց վովեան մէջ, և Սեմոյի որդին ոչ եւս է: Հոփնոյ, Փիլլան, զաւակներս, Հնչեցուցէք եղջերեայ փողը. ելէք այն բլբան վրայ, և, կեցած Լամձարդի գերեզմանին քարին վրայ, կանչեցէք թշնամիները: Թող ձեր ձայնը տիրէ ջոկաններուն վրայ, նման ձեր հօրը ձայնին, երբ պատերազմ կը մղէ ան և կը պարզէ իր բաջութիւնը: Գարշելի Սոււրանին կը սպասեմ այս ափունքին վրան, բուլը իր ծոզովուրդը թող իրեն հետ զայ: Պիտի տեսնեն անոնք թէ սրչափ զմնակ են ի վրէմինքրութիւն՝ մեռներուն բարեկամները:

Հոփնոյ կը թոշի կայծակի նման, Փիլլան՝ անոր կը հետեւի նուազ երագ. մթին է իր նայուածքը նման աշնան մառախուղներուն: Հնչեց արգէն անոնց ձայնը Լենայի մարգե-

բուն վրայ. Ավելիտնի զաւակները ճանշցան ֆինդայի եղջերեային ձախները : Հոփերէն ծեծուած կոհակը չի թներ՝ Ձիւներու թագաւորութեան ափառնեսներէն՝ աւելի մոլեկութեամբ և շառաշով բան լոկինի զաւակները բրան զափայրէն : Անոնց զլուխն է ինքը՝ Սուարան, սպասնալիքը՝ բրանին մէջ, և կատաղութիւնը՝ որպին : Իր կայծակնացայտը աշբերը բոցերու մէջ կ կատաղութիւնը՝ որպին : Իր կայծակնացայտը աշբերը բոցերու մէջ կ կատաղութիւնը՝ որպին :

Փինդալ կը ճանշնայ Սուարնոյի որդին, և լզանդիկիան կը միշէ : Սուարան, զեռ պղպակի, լացած էր իր քոյրը : Փինդալ՝ անոր կը զրիէ Ալլին բարու՝ պատերազմական կոչունքի հրամիքիւ համար զանիկաւ զան զի իր հոգին ախուր կերպազ կը յաւ զուի իշելով իր երբեմի տարփանքները :

Ալլին, ապրիքէն զանդազցած քայլով մը, կ'երթայ զէտ ի Սուարնոյի որդին, և կ'ըսէ անոր :

«Մշ զուն որ մեղմէ հեռուն՝ Լոկինի երիրին մէջ կը բնակիս, եկուը Մորունի զորապետին կոչունքին, և այս օրս հանգրատեամբ անցուր ժաղը, ող կ Սուարան, կը պատերազմինը, կը ջամփանինք վահանները :

— Ա՛յ, վաղը չէ, կը պատասխանէ Սուարնոյի որդին, այսօր խորակինք վահանները, զնա բաէ Փինդալի, թէ վաղը իմ հանկսս պիտի հասարաւի այն երկին վրայ որ պիտի կոխուոէ իր զիակր :

Ալլին՝ Փինդալին կը զառնայ.

«Ճառ լաւ, կ'ըսէ Փինդալ ժպակելով, թող Սուարան վաղը այս իր հանդէոր, այսօր, հաւատարիմներս, պիտի խորասկնեց վահանները : Ոստիան՝ զուն իմ քովն կեցիր. Գոլ, որէ սուրդ. Փիերգու, լարէ ալեզզ. և զուն՝ փիլլան, պատրաստէ՝ աէզդ: Բարձրացուցէք ամենինիզ ձեր լայն վահանները . թող ձեր սաղաւարաններուն զարգմանակները՝ մաշուան բաշերը բլլան: Վատենք ընդ առոջ փառքին, և եթէ յանկած վրայ համնի զիշեր, զումարուեցէք զէնուզարգիս շաղիններովը» :

Մորունի վրայ փրթած փոխորիկը, երկինքին մէջ զիզուած մազերը, մոլեզին Ալկիանոսի ալիքները՝ որ զէտ ի ափունքը կ'արշաւեն, նուազ ահաւոր են քան երկու ժողու-

փորդներուն փոտուրպը՝ Լենոյի անձայի զաշային վրայ : Օրհասականներուն ճիշերը կ'առանան բլուրներուն մէջ, նման կայժակի հաջիններուն զիշեր տունն, երբ ամսոր կը պատոի կոնայի վրայ, և կը բուտին սոր ճիշերը հազար ուրուսականներուն բերտած ամպերուն վրայ :

Փինդալ կը նեսուի առենէն տելի խօս թշնամի զանդերուն մէջ: Ծոսած կայնիները կը հեծեն, և բարտաժայերը կը թաւարին ջոկաններու ուրքերուն տակ:

Ալլինը կը խոփոնէ հօրու ձեսքին տակ՝ և կը յիշէ իր երիտասարդաթեան զատերազմները, և, իր բնիմացըն մէջ, կը լափէ պատերազմի կաշար :

Հոխնոյ անոր ետեւէն կը փայլատակէ հոփէն սիսնի մը պէս: Գոչ, Փիերգու և Փիլլուն կը զարնեն կրկնապատկուած հարուածներով:

Եօ խիկ կը քալեմ Մորունի թագաւորին աջ կողմէն: Հազար անդամ բաղտուկ կուտայ մահը՝ որ կը քալէ ծխաշուն սորդի փայլակին տռչեւէն: Մազերս գեն ճերմքիցած չին այն տանն ապրիներէն, և ճերմքիցած չ'ըր զողացրներ ձեռքու, աշքերս չէին՝ այս օրուան պէն՝ ծածկուած յախաննական հաւատով, և սորունքներս չին կթուածիր բնիմացըն մէջ:

Մշ պիտի համրէք մեսելները, և կիցաղներուն քաջութենները, այն հոչակտուր ուրուան մէջ, ուր Փինդալ ջախամինց իր յաղթավութեամբ Լոկինի մարտիկները: Հեծութիւնները բլուրէ բլուր կը թափառէին, մինչեւ եկաւ դիշեր ծածկելու ամէն բան իր սոտերներուու: Տժգոյն և սարաւակնէն սարսկելով՝ երկշոտ այծեաններու հօտի մը նուն, Լոկինի զաւակները բրան վրայ կը քայուին:

Յաղթականները կը նստին՝ լույսու համար տափիններուն ձայները, Լուրարի խոզաց լամակին ափոնքը: Փինդալ կ'ունինքը բարդերուն երզերը՝ որոնք իր յաղթանակիր կը հոչակեն: Հովիր կը տանի կը բերէ իր ճերմակ մազերը, և իր մազձոս մտածութիւն-

ները գէպ ի անցեալը կը գառնան . Անոր քսի էր իմ՝ նորափթթօ, սիրելի Ռակարս . Կոթինած իր տէզին, կը հիւնար Մըրուենի թագաւորին վրայ, և իր հոգին կեռանդնուտք գեցազին ֆառապանծ վէպերով :

« Որդի որդույս, ըսաւ միծ զօրավարը . Ռակար, պատիւ երիտասարդ հասակի, տեսայ սորիիդ շողալը յաղթութեան ճամրուն մէջ, գուն պիտի հետեւիս մեր նախնիներուն օրինակին, գուն պիտի նմանիս Տրենմորի, մահկանացուներուն առաջինին, և Տրաթալի, գեցազներուն հօրը : Երկուեն ալ նշանաւոր րրին իրենց մանկութինը պատերազմներուն մէջ . Երկուուն ալ երգուեցան բարդերէն : Գիտցիր անոնց պէս, ով Ռակար, նուանել մարտիկը՝ որ կը զիմարքէ . բայց ինայէ ակարին : Խոլոխողէ առանց ողորմելու թշնամին՝ որ զետին ինկած է զէն ի ձեռին, բայց ներէ, յաղթութենէն եաքը, ամէն անսոնց՝ որ քու զժութիւնտ կը հայցեն : Այսպէս ապրեցաւ Տրենմոր, այսպէս եղաւ Տրաթալ, այսպէս է Փինզալ :

« Բազուկս միշտ նեցուկ եղաւ հարուտահարելին, և տկարը պատսպարեցաւ վահանիս ետեւը :

« Ռակար, քեզի պէս երիտասարդ էի, երբ ինծի եկաւ . շքնաղ Փայինաս-Ռւլլիսը, այն կախարդիչ կոյսը, կրակայի թագաւորին աղջիկը :

« Կոնայի մարգերէն կը գառնայի, քանի մը մարտիկներ միայն ունենալով հետա : Խեղճ նաւակ մը կ'երեւէր ծովլան հորիզոնին վրայ . կարծես սեւ ամպ մըն էք՝ փոթորիկն շունչէն ապրուերուած : Շուտով կը մօտենայ ան, և մենք, գետատի կին մը կը նշանքենք՝ յուսահատութեան բոլոր անկարգութեան մէջ . իր տժոյն այտերը և իր ձեռնապեղ ծոցը ծածկուած էին արցունքով :

« Դաւատը գեղեցկութեան, ըսի անոր սիրով, ինչու համար կու լաս գուն : Երանիթէ կարենայի պաշտպանել զեկ, ով կոյս ծովլու : Սուրս կրնայ փշրիւ, խորտակիւ թէ կարենայի պաշտպանել զեկ, ով կոյս ծովլու : Սուրս կրնայ փշրիւ, խորտակիւ թէ կարենայի պաշտպանել զեկ, ով կոյս ծովլու :

« — Քու ձեռքը եմ, ով քաջերու պէտդ, ըսաւ ան հառակելով, պաշտպանէ զիս, փա-

ռապանծ պատերազմող : Կրակայի թագաւորը կը սիրէր զիս, զիս՝ իր ցեղին ամենէն աւելի փայտուն բողոքով . և շատ անգամներ՝ կրոմայի ամայի արձագանգները կրկնեցին սիրոյ հառաչները՝ որոնք կ'աւղդին դժբաղդ Փայինաս-Ռւլլիսի : Բորբար, Աորայի թագաւորը, սիրահարուեցաւ ինծի : Ա, որ զօրավարը՝ նշանաւոր է իր յաղթութեններով . բայց իր աշըք տիտոր բոց մէկ կը փայլատակիէ, և գոռողութեան փոթորիկները իր սրտին մէջ կը բնակին : Անկէ է որ կը փախչիմ ալլիքներուն մէջէն . ան է որ զիս կը հալածէ :

« — Ապահովուէ, աղազակեցի, յափշտակիչը գեղեցկութիւն . ալ մի զվանար Առորայի տաելի թագաւորէն . պիտի տեսնես գուն անոր փախչիլլ, եթէ Փինզալի բազուկը կը համապատասխանէ իր եռանկան : Կրնայի, ով գուստոր ծովլու, պահէն զրեկ տառուշակ գանձի մը նման՝ անծանօթ անհաւի մը մէջ . բայց Փինզալ երբեք փախած չէ այն տերերէն՝ ուր վահնզն անոր կը սպասէ : Եկուր զէնսուզարկին շուրջին տակ, հանգչէ վասահօրէն սուրիս բերանին ներքւու :

« Տեսայ այն ատեն որ արցունքի շիթեր կոյսին այտերն ի վար կը հոսէին : Գեղեցիկ էր ան կապոյա երկներին նման, և սիրոս յուզաւծ էր բոլորովին :

« Քիչ տաենէն բոցավառ աշքս կը նշանարէ չեռուն Բորբարի նաւը, որ կը սուրայ առապասները բացած : Կոհակը կը ծիրմըիի և կը փշրիւ իր ողնափայտին կողերուն վրայ, և ալլիքները կը մղեն զայն մրցելով :

« Թոնդ, կ'ըսեմ անոր, թոնդ Ովկիսանը, հեռաւոր երկիրներու թագաւորգ : Եկուր տօնակից ըլլալու պալատին մէջ : Ծունս ապաստանարան մըն է հիւրերու » :

« Փայինաս-Ռւլլիս կը գովար քովս . նետ մը կ'արձակէ Բորբար, և կոյսը կ'իյնայ :

« Զերբդ անվրէզ է, բայց նենգաւոր, ով Բորբար, վասն զի ասիկա տկար թշնամի մըն էր » :

« Այնուն կուեցանք կատաղութեամբ, և, թէեւ քաջակորով, Բորբար հոգին փշեց իմ հարուածներու տակ : Փարէ երկու գերեզմաններու տակ զետեղեցինք անրախս գեղցիկը և անգութ սիրահարը :

« Այսպէս էի ես իմ երիտասարդ հասակիս մէջ, բայց զուն, Ռուկար, նմանէ փինգալի ծերութեան. պատերազմ մի փնտոնք երբեք, բայց եթէ ներկայանայ, երբեք մի խուսափեր:

« Փիլլան, Ռուկար, գերազանցեցէք հովերը, թուէց գաշեներուն վրայէն, և գիտեցէք լոկինի զաւակները: Կը լսեմ խանաշփոթ աղմուկը՝ ուր կը ճգէ զանոնք երկիւլը: Գաշցէք, թող չպօթին անոնք սուրէս Հիւսիսային ալիքներուն վրայ, վասն զի ո՞րքան մարտիկներ Երինի՝ պառկած հոս զիշէ կը կանչեն»:

Թուան երկու դիցազները՝ մահու հրեշտակ երկու ուրուականներու նման:

Այն ատեն Մուրնիի որդին, Գոլ, կը ներկայանայ անվիչեր կեցուածքով մը՝ տէղը ձեռքը:

« ՄՇՎ Փինգալ, կը գոյէ դիցազնը, բոէ՛ բարդերուն՝ որ իրենց երգերով յոզնած մարտիկներուդ վրայ քաղցր քուն հրաւիրնն: Եւ զուն, մարդաբաշշոշ սուրդ պատեանին մէջ զիր, և ճգէ՛ որ վաղը պատերազմին մեր ցեղերը: Հոս պիտի տկարանանք մինք անփառունակ, և միայն մեր զարավարն է որ կը պատերազմի և կը յաղթանակէ: Երբ առաւող ճերմէկցընէ մեր ըլուրները, գիտէ զուն հեռուէն մեր քաջութիւնները: Լոկինի մարտիկները թող մենամարտին հետո, և բարդերը հոչակեն իմ համբաւ... Այսպէս վարուեցան երբեմն քու ազնուական նախնիքը. այսպէս վարուէ՛ և զուն, ո՞լ Փինգալ:

— Մորնիի որդի, պատասխաննց գիւցազնը, կը սիրեմ քաջութիւնն: Պատերազմէ՛, կուզեմ, բայց տէկս մօտէն քեզի պիտի հետեւի, պաշտպաննելու համար յանդուն արութիւնն... Եղացեք, միացուցէք ձեր ձայնիք ներշնչուած բարդեր, և իջեցուցէք վրաս իսազաւաէտ քունը: Փինգալ կը հանդչի ահա հոս, գիշերային հովերուն մրմունջներուն տակ: Եւ զուն, ո՞լ Ազատնեկկա, եթէ քու անուշակ հոգի կը թափառի այս տեղերուն շորջը, քու հայրենիքի զաւակներուն մէջ, կամ եթէ կը նայիս վերէն, չորսհաշուկ ուրուական, Լոկինի պապատիներուն վրան, եկուր երազներուս մէջ ինծի այցելելու: Քննքուշ կոյս, որ այնչափ սիրելի

եղար ինծի, եկուր երեւցիր ինծի հրաշափեղ անուշակ գէմբովիդ»:

Հազար տակիղներ և հազար ձայնիեր կը միացրնեն իրենց քաղցրանուագ դաշնակութիւնները: Բարդերը Փինգալի շահատակութիւնները կ'երգեն և իր ցեղին փառքիրը: Կը լսուէր անոնց մէջ երբեմն երբեմն և իսուինանի անունը:

Օսսիան, աւազ, այսօր սուլուած է ցաւերու մէջ: Կոռուեցայ, յաղթեցի յաճախ Երինի պատերազմներուն մէջ, բայց հիմայ, կոյր և լըեալ, կ'անցրնեմ օրիրս հասարակ մահկանացներու հետ:

ՄՇՎ Փինգալ, չեմ տեսներ զքեզ այլ եւս ըրջապատուած ցեղիկ մարափիկներուիր. վայրի գաղանները կու գան կ'արածին Մորուենի մեծ թագաւորին զերեզմանին վրայ: Խաղաղութիւն սուուերիդ, սուուերու թագաւոր, աստղ կոնայի, և վեհապանծ օրինակ դիւցաղներու:

Թարգմ. Հ. ԱՐՅԵՆ Դ.ԱԶԵԿԻՆԻ



ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ Ք

ՐԱՅՈՒԹԻՒՆ

1835-1888

ՍԱԼՄԱՎԱՏԻ Փայտաջուկ գիւղի² մէջ ծնաւ Թակոր Մելիքը՝ Յակուբան, և տաննեւեօթը տարեկան Թիֆլիս եկաւ Բելաբիսանցի զրպատունը ուսումն առնելու, ուսկից շուտով

1. Օդուուած ենք կ. Տիրեանի կենազրութենէն: Հանդէս Ամսօրեայ 1887. Մշակէ: 1888, Թ. 48. Արագամերէ 1888 Թ. 16: Հմատ. Հ. Հայկազնւնի. Բաթիքի սպալի մահէ և կենազրութենը. Տի. 1888:

2. Նոյն գիւղին մէջ զեւ մացած է Բաթիքիենց տունը: որ « Միջրայէնց առն և անունզ ծանօթէ է. Այն սենեակը ուր Բաթիքի կ'ապրէր, կայ գեռ, թէեւ ներքուստ մի քանի տեղ պատերն ու առաստաղը պատառաւած են: Անենեակի պատերը սպիտակ ենիւլ ներկուած են